

ՆԱԲՈԼԵՐԻՆ Ա. ԵՒ ՀՐԵԱՅՔ

(Տես յէջ 134)

Սինեղրիսնը առաջարկեալ խնդրոց նկատմամբ պատասխանեց բաց-
ասելով և մերժելով այն ամէն կարծիք կամ զրոյց՝ որով ժողովուր-
դը խտրութիւն կամ տարբերութիւն մը կը գնէր 'ի մէջ հասարա-
կաց և Հրէից բարոյականին : « Հրէից համար Գաղղիացիք եղրայր են
թէ օտար» . այս հարցման՝ ժողովը միահամուռ պատասխանեց, Եղ-
րարք են : « Հրէայք պարտականութիւն ունին պաշտպանելու զփադ-
դիան . այս հարցման ալ Այո՞ պատասխանեց . որոշեց դարձեալ որ
վաշխառութիւնն արդեւեալ է 'ի թալմուտէ, և մթէպէտ Հրէայք ընդ-
հանրապէս ունին հակամիտութիւն մը առ վաշխառութիւն, սակայն
այս անպատիւ գործով զբաղողաց թիւը շատ քիչ է, և ոյսպիսի յան-
ցանք մը կամ անպատուութիւն պէտք չէ բովանդակ իսրայելի ժողո-
վրգեան ընծայել» :

Ժողովոյն աշխատութիւնք և վճիռք կայսերական մասնախումբէն ալ
հաստատուեցան: 1806 սեպտ. 18ին կայսեր յիշատակադիր մը ներկա-
յացուցին . սա ալ իսրայելացւոց ցաւալից պատմութեան վրայ յետա-
հայեաց ակնարկ մը տալով, բնական և արդարանալի գտաւ Հրէից մշա-
կութեան կամ գեղեցիկ և ազատ արուեստից հետամուտ շըլլալուն
պատճառը, սակայն յաւեցաւ որ գործոց այս դիրքը կը շարունակէր
ընդդէմ իւր կայսերական հոգածութեան և շատ անգամ կրկնած ա-
պահովութեանց: Նարուլէոն մասնաւորապէս կը փափաքէր - բնական
է - սէր հայրեննեաց, և զոհ անձին և ստացուածոց զայն պաշտպանելու
համար: Յաջորդ տարին, 1807, կ'որոշէ նոր և առելի կարեոր Սինե-
դրիսն մը հաւաքել, սակայն կազմեալ այս անգամ բովանդակ կը
բովիոյ Սինակոկաններու ներկայացուցիչներէ:

Ըստ իւր վաղեմի մտածութեան և համոզման այս Սինեդրիսնի հաս-
տատութիւնը՝ որ ժամանակին հետ ինկաւ և վերջացաւ, պիտի լուռ
սաւորէր և յարուցանէր զջրեամ ընդ բովանդակ աշխարհ, և որոյ
արդէն ժամանակաւ նախագահէր և զոր կառավարեր էր իրկայն ժա-
մանակ: Այս ժողովը գումարեցաւ 'ի փարիզ 1807ին փետր. 81ն
սկսեալ մինչև յինն մարտի: 70 էին անգամք բաս Ս. Գրոց . այս ժո-
ղովին մէջ Հին կտակարանի անուանակոչութիւնք գործածուեցան,
մինչև նաև մասնաւոր ձևաւոր զգեստ մը լի ծալքերով և եռեղիւ-
ըլն 'ի գլուխս: Ժողովոյն կը նախագահէր Սրբազնութիւն
Դաւիթ Սինեցայմ. իսկ գեր - նախագահք էին Սէյր ի Վերչելիք և
Քոլցնա 'ի Մանդուայէ:

Բացման առթիւ արտասանեալ բանախօսութիւնք իրենց ծառա.

յական և յետին աստիճանի շողոքորթ բացատրութեամբք կը յայտնեն իսրայելի ժողովրդեան երախտագիտութիւնն առ բարեգութ կայսրն Գաղղիոյ. կամաց կամաց իմացուեցաւ որ Սինեղրիոնը անխախտ և անփոփոխ կը պահէր կրօնական օրէնք, սուկայն անկեալ և վերջացեալ կը համարէր յիւրեանց արձէից քաղաքական օրէնք և կարգադրութիւնք որով կը կառավարուէին իսրայելացիք 'ի Պաղեստին իրենց ազատութեան ժամանակ. ուստի կրօնական օրինաց ձեռվ կը հրամայէր և կը վճռէր պահպանել Տէրութեան օրէնքն ուր և գտնուին Հրեայք: Այս նոր Սինեղրիոնը իրեն օրինաւորապէս հաւաքեալ և յաջորդ առաջնոյն և հնոյն՝ նոր օրէնք մը պիտի հաստատէր համաձայն նաբոլէնեան գաղափարաց, փոխանակ իմաստութեանն հին կտակարանաց և թալմուտի: Նախկին Սինեղրիոնի նըման պատասխանեց առաջարկեալ իննդրոց, Հերքեց վվախսառութիւն, զինուորական ծառայութեան կոչուած Հրեայց թոյլ տուաւզանց առնել կրօնական պարտքերը. հուսկ ուրեմն նախագահը՝ բաց նամակ մը ուղղեց բոլոր իւր քաղաքանկցաց, յորդորելով արդարացնել իրենք զիրենք իրենց գործովը և ընթացիւք՝ 'ի հնաւանդ զըրպարտութեանց, բացարձակապէս հրաժարել ի վաշխառութենէ, և երկրագործութեան, արուեստից և գիտութեանց զբաղիլ:

Այս շրջաբնականէն վերջը՝ Նաբուշոն Ա. յետ վաւերացնելու Սինեղրիոնի վճիռները՝ Հրեայց կոչուած հոչակաւոր վճիռը հրատարակեց 1808 մարտ 17ին:

Ամէն այն գաւառաց մէջ ուր գէթ 2000 Հրեայք գտնուէին, ժողով մը և Սինակիվա մը պիտի հաստատուէր. ժողովյն պարտըն էր բարունեաց վրայ հսկել՝ որպէս զի իրենց պաշտաման գործադրութեան մէջ ճշդիւ հետուին Փարիզու մեծ Սինեղրիոնին որոշողութեանց իսկ կեդրոնական ժողով մը 'ի Փարիզ՝ գաւառական ժողովոց վրայ պիտի հսկեր: Բարունեաց պարտքեր, և իրաւունքներն որոշուեցան. Հրովարտակին ամբողջ պարունակութենէն յայտնի կիմացուի ժամանակին կեդրոնացուցման հակամիտութիւնը. մի և նոյն ժամանակ երկրորդ վճիռ մայլ կորոշէ Հրեայց դէմ առժամապէս 'ի գործ դըրուելիք խստութեանց յափն և պայմանը. մասնաւորապէս կ'արգելուի իրենց փոխառութիւն և փոխատուութիւն, 'ի մէջ որոյ արգելեալ է նաև սովորական զինուորի կամ հնթասպայի մը փոխառութիւնը մը կնքել՝ առանց գիտութեան իր գնդապետին. վճռուեցաւ դարձեալ որ շահերը ճառ հարիւր պէտք չէ անցնին, և եթէ տասը անցնին՝ վաշխառութիւն կ'ըլլայ: Ուրիշ յօդուած մը կը վճռէ որ 1808 յուլիսի առաջին օրէն սկսեալ ոչ մի Հրեայց վաճառականութեան, արուեստի կամ գործոյ մը կարենայ ձեռք զարնել՝ առանց նախընթացաբար ստանալու կհաւանութիւն քաղաքապետին. վճիռները գործադրուելու սկսելէն վերջը՝ արգիլեալ է ու կիցէ Հրեա՝

Վերին կամ Ստորին Հռենոսի գաւառաց մէջ հաստատուիլ. և այսպէս բովանդակ գաղղիական կայսերութեան մէջ՝ Հրեաք կրնան միայն բը-նակիլ իրենց ստացած երկրին մէջ. Արգելեալ է իրենց փոխանորդ գտնել, կամ թէ դրամով վարձել ուրիշ մը՝ որպէս զի կատարէ ի-րեն փոխանակ զինուորական ծառայութիւնը. Այս ծանր և կարեոր և այլ երկրորդական կարգաւորութիւնք հրատարակուեցան իր ար-տասովոր և ժամանակաւոր օրէնք, զէրեայս ուղղելու և առաջնոր-դելու համար 'ի պարտս սովորական քաղաքացւոյ մը՝ առանց որ և եցէ խորութեան.

Նարուէն Ա. անկեղծաբար կը փափագէր մոցունել զՀրեայս հա-ստարակաց իրաւանց մէջ. բայց երբ հարկաւոր դաշտեցաւ՝ չերկմտե-ցաւ նաև ամենախիստ ընթացք մը բռնելու այս ժողովրդեան հետ. և Բնագանցական օրինագ - կ'ըսէր - Ճենք կրնար ուղղել և առաջնոր-դել զՀրեայս. հարկաւոր են ընդհակառակն ամենապարզ և խիստ կարգադրութիւններ ։ Այս խօսքերն ըստաւ՝ բարձրագոյն խորհրդոյն մէջ՝ ակնարկելով հաւաքիալ Այնինքիոնք՝ զոր կը կոչէր Հրէից ազա-տութեան ժողով. Սակայն ասկէ առաջ ապրիի ՅՈՒն խօսած ճա-ռին մէջ՝ շատ ուժով և խիստ կերպով խօսեր էր Հրէից վաշխառու-թեան դէմ, և անկարելի և վտանգաւոր վճռեր էր թողուլ զԱլսացիա վաշխառու Հրէից՝ որ կրնար նկատուիլ բանալի և զուռն Գաղղիոյ Գերմանիոյ նկատմամբ :

Պակայն այս խիստ և ծայրայել օրէնքներէն և գաղափարներէն ինքնարերաբար հրաժարեցան Նարուէն, և շատ տեղեր նախ քան զբուրել վճռեալ տասն ամաց, այս օրէնքները 'ի Լիվունոյ Հնջուե-ցան 1808ին և ի ծովային Ալպեանս 1811ին. 'ի Փարիզ և յայլ գա-ւոս 1813ին վերջացան. միսյն հարաւային և արևելեան գաւառաց մէջ մնացին. Այս գաւառաց մէջ օրէնքները ոչ միայն տեսեցին, այլ հասարակաց կարծիքը և հաւանութիւնը նորոգել և հաստատել տուաւ. Վերին Հռենոսի ընդհանուր ժողովը այս ոճով կը խօսէր.

« Ընդհանուր ժողովը ցաւագ սրտի և անձկութեամբ կը տեսնէ այն արդիւնքն և վնասը որ այս գաւառին ժողովրդեան պիտի հասնի եթէ 1808ի Հրէից վաշխառութեան դէմ եղած վճռսն և օրէնքն շը-նորոգուել :

« Մենք չենք ուզիր որ այսպիսի խստագոյն և ծանր օրինաց տակ ինկնան միայն Հրեայ ըլլալնուն համար, այլ որովհետեւ գրեթէ ա-մէնքն ալ վաշխառութեան սովորեալ են, եթէ այս ունակութեան դէմ դրուած օրէնքները չնորոգենք՝ բովանդակ Ալսացիոյ ժողովուր-դը կ'աղքատանայ և կը փճանայ:

Ամէն կողմէն տրտունջք և ամբաստանութիւնք բարձրացան և բազմացան. նախկին օրինաց խստութիւնք թեթէնալով բազմու-թիւն Հրէից կ'արշաւէր 'ի նախամեծարեալն յԱլսացիա. Խարայե ա-

ցւոց մէջէն հարուստք քիչ անդամ, իսկ միջակ ընտանիք գրեթէ ոչ երբէք թղյլ կուտային. որ իրենց տղաքը հասարակաց դպրոցներն յաճախեն, այնպէս որ բովանդակ վերին Ալսացիոյ մէջ 20 աշակերտք և եթ կային. գարծեալ, նախկին Սինեգրիոնի որոշմունք և վըճիռք՝ խափանեալ և կամ երեսի վրայ թողուած էին. կ'ախորժէին ամեններն հայրենիք մը չունենալ, որպէս զի ազատ ըլլային նաև 'ի պարտուցն որ առ բնիկ երկիրն ամէն քաղաքացի պարտաւոր է:

Սակայն այս տրտնջանաց հակառակ՝ որոշեալ տասր տարին անց-նելէն վերջը՝ ընդէմ Հրէից խիստ օրէնքներն ննջուեցան նաև յԱլ-սացիա, և այս կերպով լիուլի հաւասարութիւն եղաւ Հրէից՝ ընդ գաղղիացի քաղաքացիս:

Նարոլէոնի Հրէից վրայ ունեցած գաղափարներն և դիտաւորութիւններն յայտնի է թէ կ կենդանութեան չկրցաւ զամէնն ալ 'ի դործ գնել, սակայն մեծապէս օգտակար եղաւ և հիմնադիր ազատութեան Հրէից. Մեծ կայսրը չայնողեցաւ իրեն հաւաքած մեծ Սինեգրիոնի որոշմունքները և վճիռները՝ թալմուտի հետ փոխանակել տալ, սակայն թալմուտի բարոյական անցքերը և վճիռները՝ արգի քաղաքական և համաշխարհական բարոյական օրինաց հետ համեմատել տալը՝ մեծ և օգտակար աշխատութիւն մ'եղաւ, ոչ միայն գաղղիոյ այլ բովանդակ աշխարհի համար:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՔԵՐՈՎԲԻ ՊԱՏԿԱՆԵԱՆ

(Տև յէջ 139)

Պետրպուրգի ուսանողաց համար բաց էր միշտ Ա. Դ. Աքիմեանի տունն, ուր կիրակի և տօն օրեր կը ժողվուէին նորա զուարթ ժամանակ մ'անցնելու: Սոցա մէջ էր նաև գերովքէ Պատկանեանն, որ Ա. քիմեանի տղոց հայ լեզուին դասատութեամբ զբազելով՝ աւելի սուէպ հոն կը յաճախիէր: Յետոյ գերովքէն երբ իւր դասախոսութիւնըն աւարտեց, Ա. Դ. Աքիմեանը կարծես 'ի վարձ լաւ և հաւատարիմ աշխատութեանց՝ առաջարկեց անոր ՚ի հարսնութիւն իւր 48 տարուան լննա աղջիկը՝ որուն իսկոյն հաւանեցաւ գերովքէ՝ բայց որովհետեւ միտքը գրած էր նախ տուն և տեղ պատրաստել և ապա ընտանիք կազմել, ինդրեց որ նախ անգամ մ'ալ կովկաս երթայ: ուր գնարվ քիչ ժամանակի մէջ 4853 տարւոյն դեկտեմբերի մէջ եղաւ զիսաւոր ուսուցիչ ուուս գրականութեան Տիխոսու